



ԹԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ

ՕՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ ՏԵՍԵՍԵԿՆԵՐ ԵՒ ԲՆԵԿՆԵՐ

ԳԻՏԵԼԵԱՑ

Փ. ՏԱՐԻ ԹԻՒ 9.

1852

ՄԱՅԻՍԻ 1.

ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՑԻՒՆ

Աշխարհին անիմը դարձեր է :

ԽՈՍՔԻ համար ըսենք, հիմա սա խորհրդածութիւր կարդացողներէն քանի հոգի կ'ըլլայ որ իրենց բռնած ճամփաներնուն ծուռ ըլլան հասկընալով ըսկին աս վեց տեսակ կրից չարիքներէն ազատ ըլլալու հնարքը մտածել, ու անոնցմէ զգուշանալ : Առանձին մարդու միտքը չեմ կրնար դատել . բայց սովորականն այս է . նախ շատը գրուածքին սկիզբը տեսածնուն պէս որ բարոյական խօսքեր են՝ իրենց վարմունքին

դպչող, ասոր մէջ նոր բան չկայ, զըրպաննիս լեցուն է ատանկ խօսքեր ըսելով, թուղթը կը դարձընեն : Ո՞էկ քանի կարդացողներ ալ թէ որ գտնուին, անոնցմէ ալ ոմանք, իրաւունք ունի՝ այնպէս է աշխարհիս բանը կ'ըսեն, ու իրենք զիրենք աշխարհէս դուրս կը սեպէն, ուրիշ խօսքի կը զբաղին ու կը մոռնան : Ոմանք ալ կ'ըսեն՝ թէ չափազանցութեան ձևեր են, լեզուն ոսկը չունի, որչափ դարձընես կը դառնայ . նստիլ գրելը միելը դիւրին է, ինքը մեր տեղն ըլլար, տեսնենք ինչ կ'ընէր :

Ի՞չա այսպիսի զրուածոց սովորական պտուղներն ասոնք են : Յես Հիմա թէ աս կրնայ մի ըսուիլ կատարեալ Ճանաչ մունք ունենալ, որն որ առջեւը պարզած Ճշմարտութեանց ալ դեռ չկրնար հետեւիլ :

Ի յապիսի անկատար Ճանաչման մէջ մարդկան ազատութիւնը ինչ աստիճանի ըլլալը կ'երեւայ հինգերորդ նշանով մըն ալ, որով եղած անկատար Ճանաչմունքն ալ կը կորսուի մարդուն վրայէն : Բանաւոր մարդը իր ստեղծմանը և իր գործոց բանաւոր վախճան ունի, որ է, ինչպէս որ նմանցուցինք, յաւիտենական գիւղագնացութիւն մը, որուն համար պէտք է որ ինքը մեծ պատրաստութեան հետ ըլլայ : Եւ որովհետեւ մարդը այս վախճանը ինչպէս որ պէտք է չճանչնար, և կարծէ թէ առանց պատրաստութեան ալ կրնայ երթըցուիլ, ուստի հարկ կ'ըլլայ որ իր աշխատանքներն ունենան ուրիշ երկրորդական վախճաններ որոնք բոլորովին մարդուն միտքը իրենց կը քաշեն . ասոնք են ամէն տեսակ մարմնոյ յօժարութիւներուն կատարմունքը : Անոր համար կը տեսնենք՝ որ այսպիսի անկատար Ճանաչմունք ունեցող մարդիկ կը սկսին մոլութիւններու ետևէ երթալ, ինտան խաղան, զեղիսին, զբօսանաց տեղեր պտրախն առանց չափաւորութիւն պահելու . բոլոր խելքերնին մաքերնին, աշխարհքի փառք ստանալ, մեծութեան հասնիլ, և ամէն տեսակ մարմնոյ հաձոյքը կատարել, ասոնք ամէնը օրինաւոր կը սեպեն, և այս կերպ վարմունքը ազատութիւն կ'անուանեն : Աեն գիտեր թէ այսպիսի կեանք վարելը չէ թէ միայն ազատութիւն չէ, Ճանաչմունք ունենալը, այլ և այնպիսի կուրութիւն մը և այնպիսի կապուած գերութիւն մը, որ որչափ աւելի սաստիկ կապկըսին և որչափ աւելի մոլութեանց խորին մութվիւնունքն մէջ թաղուին ու կորատեան դուռը մատնուին, այնչափ աւելի անզգայ կ'ըլլան և չեն իմանար իրենց թըշուառութիւնը, և այնչափ աւելի ալ իրենց իրաւոնք կը սեպեն ամէն տե-

սակ խարդախութեան և անիրաւութեան Ճամբաները որ կարենան անկարգ բաղձանքնին առաջ տանիլ, և սատակ ժողվել՝ որ մոլութիւններնուն գործածեն : Եւ երբ անիրաւութիւններնին ուղածնուն պէս չյաջողիր, անկարգ բաղձանքնին չեն կրնար ազատ համարձակ գործել, երբ կը տեսնեն թէ բոնած Ճամբանին չելլեր, խարդախութիւններնուն մէջ մոլութիւններնուն մէջ ուղած և կարծած հանգիստնին չեն գտներ, զկարծած թշուառութիւնները չինին կ'առնեն, որովհետեւ անկարգութիւննը կատարուելու ատենն ալ իր տէրը կը տանջէ, նախ խըզմանքին զարնելովը, և երկրորդ անկարգները իրարու դէմ զրգուելով, ուստի այսպէս նեղացած՝ կը սկսին կանչել, աշխարհիս անիւը դարձեր է : Իսյց պէտք է որ աչուընին բանան ու տեսնեն որ աշխարհս ինչ որ է ան է . դարձողը իրենք են, որ Ճշմարտութեան և ազատութեան անուններն առեր ու անկարգութեանց վրայ հաստատեր են, և այսպէս Ճշմարտութեանէն երես դարձուցեր ստութեան ետեւէն կ'ուղեն երթալ :

Ա լ տեսնես սիրելի ընթերցող թէ Ճշմարտութեան Ճամբան սովորիլ չուզելին ինչեր առաջ կու գայ . անկարգութեանց և մոլութեանց չափ չկայ . ես զրելին ձանձրացայ, դու ալ կարդալին, բայց անկարգութեանց չափը ըլկրցանք դեռ հասկընալ : Ա ասն զի Ճըշմարտութեանէն խոտորողին անկարգութիւնները չափոյ մէջ չաղմիր . ինչուան որ մոլութեանց մէջ ընկղմած մարդը յուսահատած խղզուի կորսուի :

Իսյց կրնաս կարծել, սիրելի ընթերցող, և թէ որ ըսելու ըլլամ, կը նաս հաւտալ՝ թէ աս Ճանաչման պակասութեանէն առաջ կու գայ մէկ ծանր հիւանդութիւն մը, ամէն տեսակ հիւանդութիւններէն խիստ գէշ, ուսկից ոմանք կը մբանուին յանկարծակի : Այս հիւանդութեանէն զարնուողը խելքը բոլորովին կը կորսնցընէ, վրան սաստիկ կատաղութիւն մը կու գայ, ըսածը

շպիտնար , բրածը չնմանար , սրտին մէջէն կայրի կը տուղի , կարելի ըլլայ ինքզինքը խածնէ ուտէ : Ամէն աւեսակ մարդիկը իրեն թշնամի կը կարծէ , երբեմն իրեն կ'երևնայ՝ թէ սուրենին բացած ամէնքն իր վրայ կը վազեն՝ զինքը փարատելու համար , երբեմն կարծէ թէ եկեր իր վրայ ժողուեր՝ վրայէն միսերը կտոր կտոր կը փրցընեն . ինքն ալ կ'ուզէ որ զամէնքը չարչարէ , միսերնին փեթթէ , սրտերնին խշխցընէ ու սպաննէ , կ'ուզէ վազել ամենուն վրայ , և կը տեսնէ որ ինքը շղթայներով կապկը ապած չկրնար շարժիլ , կ'ուզէ կանչուրուտել՝ սաստիկ ցաւերուն և սրտին այրելուն չդիմանալով , ձայնը չելլեր , իրեն խղզուիլ կու գայ , շունչը կը բըռնուի , տապլուկիլ կ'ուզէ չկրնար , իրեն այնպէս կ'երեւայ թէ ծանր շղթայները թողչեն տար , ցաւերուն չդիմանալով մեռնիլ կ'ուզէ , չկրնար մեռնիլ : Այլը գլխուն ըզեղը կ'որդնոտի , մոտածութիւնը բոլորովին կաւրուի , կը սկսի իրեն վնասակար բաներ ուզել . կ'ուզէ որ իր միսերը կրակով այրեն , ձանկերով փարատեն , կերակոյ տեղ կ'ուզէ որ իրեն կրակ կերցընեն , ջրոյ տեղ թոյն խմբընեն . և ով որ իրեն այս բաներս ընէ , զինքը տանջէ , անոնցմէ շնորհակալ կ'ըլլայ , ու ցաւերուն սաստիութենէն կանչուրուտել կ'ուզէ չկրնար , և իրեն շնորհակալութեան նշան՝ ինքն ալ զանոնք կ'ուզէ տանջել : Խելքէ մոքէ դուրս գէշ հիւանդութիւն . անանկ որ աշխարհիս մէջ մէկ վայրկեան մը հանգիստ չկրնար ունենալ , միշտ սիրտը կտոր կտոր ըլլալու հետ . և այնպէս ալ գէշ նայուածք մը ունի , որ դիմացը երեցողը անոր նայուածքէն գետինը կը զարնուի ու կը չարչարուի , ու երկար գրեթէ անթժկելի հիւանդութիւններու տէր կ'ըլլայ : Այ կարծես թէ իրեն այնչափ տանջանքներու մէջ հոգին մարմնէն չուզեր բաժնուիլ՝ որ աւելի երկար տանջուի ու զուրիշներն ալ տանջէ : Այսպիսի սարսափելի թշուառութեամբ այս կեանքս անցընելէն ետքը , որովհետև այնպիսի ցաւերու մէջ

իր յաւիտենական գիւղագնացութեան համար ալ մէկ պղտի պատրաստութիւն մ'ալ չկրնար ընել , անոր համար մեռնելէն վերջն ալ յաւիտենական տանջանաց կը մատնուի : Այսոս աւազ այն մարդուն՝ որ անկատար ձանաշման մէջ երկայն մնալով այս հիւանդութենէ կը բռնուի : Այ ամենէն գէշն այն է՝ որ երբ այս հիւանդութիւնը վրան կու գայ , ձանաշմունքը բոլորովին կորսնցընելով , իր այսպիսի գէշ հիւանդութենէ մէջ ըլլայն ալ չձանջնար . այն իմացած ցաւերը գիւղուածական բան մը կը կարծէ , և ուրիշները պատճառ կը սեպէ . և միտքը զրած է որ՝ այն ցաւերուն պատճառ եղողներէն երբ վրէժ խնդրէ լըմբնցընէ , այն ցաւերն ալ կ'անցնին . անոր համար ով որ իրեն առջեն հանդրափ , այս է իմցաւերուս պատճառ ըսելով , կ'ուզէ որ զայն մարդը տանջել տայ , և երբ չկրնար՝ ալ աւելի իր ցաւերը կը սաստիանան :

Այս սարսափելի հիւանդութեան անունն ալ լսած պիտի ըլլաս՝ որ կ'ըսեն Կախանձ . բայց թերեւս այսչափ դէշ հիւանդութիւն ըլլալը չէիր գիտեր : Այսոր ինչ գէշ հիւանդութիւն ըլլալը աղէկ հատկրնալու համար , գիտած ըլլաս սր երբ մէկ տան մը կամ ազգի մը մէջ իյնայ աս հիւանդութիւնը , ալ այն ազգին բանը լըմբնցած է , ալ մէկ աղէկութիւն մը չկրնար ըլլալ այն ազգին մէջ ոչ հոգեսոր և ոչ մարմնաւոր . և շատ ազգերուն ջնջուելուն պատճառ եղեր է այս հիւանդութիւնը :

Այ այս հիւանդութեան , ձանաշման պակսութենէն առաջ եկած ըլլալուն վրայ ոչ ոք կը տարակուսի . վասն զի երբ ձանաշման պակսութիւնը կը տիրէ մարդուս վրայ , մարդու որ բնական փառք հանգիստ կը սիրէ , ձանաշմունքը պակաս ըլլալով՝ իր հոգւոյն կատարելութիւնները չձանջնար , իրեն համար յաւիտենական պատրաստած անչափ փառքը չտեսներ . բայց սիրտը Աստուծոյ փառաց վայելքը ժառանդելու համար ստեղծուած ըլլալուն , զինքը կը զրգուէ փառաց ետևէ ըլլալու . և ինքը

չգիտնալով թէ ինչպէս կոհ ընէ իր սիրտը, կը սկսի ետևէ ըլլալ, փնտռել աշխարհիս վրայ այնպիսի բան մը՝ որով սիրտը կոհ ըլլայ ու դաղըի գրգռութենէն. բայց ուզածը չգտնալով, և աշխարհիս ոչ մէկ բանովը չցուելով սիրտը, վերջապէս վրան կատաղութիւն կու գայ, այս սոսկալի հիւանդութիւնը կը տիրէ վրան. ալ անկէ վերջը կը սկսի ամենուն վրայ երեցած աղեկութեանը նախանձիլ, մէկին հարրատութեանը, մէկալին խելքին, ուրիշն սիրելի բարքին, մէկումը հնարագիտութեանը, մէկին ուժին, մէկ ուրիշի մը տեսքին, ուրիշի մըն ալ շարժմանը, մէկալին ալ անցուցած կենացը, ուրիշի մըն ալ ընդունած զովեստին, մէկին խօսուածքին. մէկ խօսքով կ'ուզէ որ աշխարհիս մէջ որչափ աղեկ բան կրնայ ըլլալ, զանոնք ամէնն ինքն ունեցած սեպուի, և ուրիշները ամէնն ալ մարդկութիւնին կորսընցուցած ըլլան, ու ամէն աղեկութիւնները միայն իր վրայ տեսնեն. հիւանդութիւնը իրեն այնպէս կը բերէ՝ թէ ասանկ ըլլալու ըլլայ, այն ատենը սիրտը պիտի հանդարտի և հանդիլ: Եւ որովհետեւ այս բանս խելքէ մոքէ դուրս ըլլալու բան է, սիրտը կ'իմանայ թէ միտքը իրեն շառաջնորդեր փափաքին հասցընելու, ուստի կատղած կը սկսի դժոխոց տանջանքը աշխարհիս վրայ իմանալ, և սրտին կատաղութենէն ինքնինքը կորսնցուցած՝ կը սկսի յուսահատաբար մահ և ամէն տանջանք յանձն առնելով, ետևէն ըլլալ այն ծուռ մուածմանցը, սիրտը պաղցտկցնելու փափաքով, ինչուան որ բնութիւնը չդիմանալով կորսուի երթայ:

Եւ որովհետեւ այս հիւանդութեան զործքը մէկին մէկալին վնաս հարցընելէ, տես ուրեմն եթէ մէկ ազգի մը մէջ շատ մարդիկ այսպիսի ախտէ մը բըռնուած ըլլան, այն ազգը ինչպէս կը չարչարուի ինչպէս կը տանջուի: Ունէ որ ազգին մէջէն տասնին մէկը այս ախտէն զարնուած ըլլայ, ազգին մէջի անձանց վնասն ուզելու հետ ըլլայ, այն ազգը

ալ առաջ չկրնար գալ, մանաւանդ թէ այն ազգը մարելու կորսուելու վրայ կ'ըլլայ:

Հիմա ոիրելի ընթերցող ինչուան հոսքածներէս իմացար անկատար ձանաշման որպիսի բան ըլլալը, և տարակոյսներդ լուծեցի ու ցցուցի հաւաստի նըշաններով մարդկան անկատար ձանաշման մէջ ըլլալը, և անոր վնասները:

Հիմա ես ալ քեզ քանի մը տարակոյս հարցընեմ ինծի լուծէ իմ տարակոյսներս. ըսէ ինծի թէ մեր ազգն ալ այս անկատար ձանաշման մէջն է թէ չէ:

Այս վեց տեսակ անկատար ձանաշման պակսութիւնները մեր ազգին մէջն ալ կը գտնուին: Արկրորդ՝ թէ որ այս պակսութիւնները մեր ազգին մէջն ալ կան, ուրեմն ասանկով մեր ազգը առաջ երթալու ձամբուն մէջն է կրնայ ըսուիլ: Արրորդ՝ եթէ այս առաջ երթալու ձամբայ չէ, և թէ որ դու և քեզի պէս ազգասէր անձինք կ'ուզեն ազգերնուս յառաջագիմութիւնը, ինչ կը մտածէք, ինչ ձամբայ պիտի բռնէք որ ազգերնիս շիտակ ձամբով առաջ երթայ:

Ինծի լուծէ այս տարակոյսներս որ ես ալ իմանամ ու միխթարուիմ: Այս կը հարցընեմ, որովհետեւ յոյս ունիմ որ քեզմէ միխթարական պատասխաններ պիտի լսեմ. վասն զի մարդկան անկատար ձանաշման այսչափ վնասները քեզի յայտնելէս ետև, աս ալ քեզի իմացընեմոր, մեր ազգին անձինքը թէպէտ այս անկատար ձանաշման պակսութիւններուն մէջ ալ գտնուած ըլլան հիմա, բայց մէկ բնական բարեսրտութիւն մը ունին՝ որ երբ իմանան իրենց սխալմունքը՝ չեն յամառիր կենար, այլ մէկէն կը վառուին աղեկ բաներու ձեռք զարնելու, շիտակը վնտուելու և ետևէն երթալու:

Հիմա կը տարակուսիս թէ արդեօք ինչ կ'ուզեմ լսել՝ որ սրտիս միխթարանք ըլլայ: Բայց գիտնաս որ ես մեծ բանի չեմ սպասեր, և ըսելիքդ ալ կը գուշակեմ, և անոր համար կ'ըսեմ թէ միխթարական լուր պիտի լսեմ: Ա անզի նախ և առաջ յայտնի է որ մեր ազ-

գին անկատար ճանաչմունք ունենալը պիտի ընդունիս , և թէ վեց տեսակ պակութիւններու մէջ ալ ընկած շատ մարդիկ կան ազգերնուս մէջ : Աւստի աս առջի տպատասխանին միմիթարական մասն այս է որ մեր ազգը առաջ երթալու ճամբուն մէջն է կրնայ ըսուիլ . որովհետեւ ինչ և իցէ ձեռք զարկած գործքի մը մէջ առաջ երթալու առջի նշանն է ճանչնալը թէ առաջ երթալ պէտք է : Աւ երկրորդն է առաջ երթալու ջանքը , և այս ալ կայ ազգերնուս մէջ , ինչպէս յայտնի կը տեսնուի ամէն տեսակ վիճակի մարդկան մէջ . ամենուն սիրտը վառուած է առաջ երթալու մեծ փափառվ մը , և այս երկուքը մեծ նշան են ազգի մը առաջ երթալուն : Ի՞անը կը մնայ երրորդ ինդրոյն՝ թէ ինչ ճամբայ պէտք է բռնել : Ի՞այց ան ալ ինչուան հիմա ըսածներն էս ինքնիրմէն կ'իմացուի , որ եթէ ճշմարիտ սրտով ազգերնիս կ'ուզէ իրյառաջաղիմութիւնը , պէտք է ճանչնայ իր անկատար ճանաչման մէջ ըլլալը , և ասկից առաջ եկած վեց տեսակ անկարգութեանց ջանայ առջեւը առնել , մէկիկ մէկիկ քննելով զամէնքն ալ . այս է մի միայն ճամբայ յառաջաղիմութեան :

Աւ եթէ յիրաւի ճշմարիտ սրտով է ազգերնուս յառաջաղիմութեան ջանքը , ինչպէս որ կ'երեւայ , անտարակոյս ենք՝ թէ այս բանիս ձեռք կը զարնէ , աղէկ մը հասկընալով՝ թէ առանց ջանալու վերցընելու համար այս վեց անկարգութիւնները անկարելի է բարեաց հանդիպիլ , մանաւանդ ասկից ետեւ : Ա ասն զի թէպէտ ասոնց անկարգութիւն ըլլալը յայտնի է ամենուն , բայց վեր՝ ի վերոյ նայելով մարդ կարծէ որ՝ եթէ ազգը յառաջաղիմելու ըլլայ , անկից ետեւ ասոնք ալ կը վերցուին . և այս է մեծ սիսալ մտածութիւն : Որովհետեւ քանի որ այսպիսի մոլութիւններ կը տիրեն մարդուս սրտին և մտքին վրայ , չկրնար յառաջաղիմել , այլ այն անխորհուրդ ջանքը յառաջաղիմելու պատճառ կ'ըլլայ այս անկարգութիւններուն սաստկանալուն , ինչպէս որ յայտնի կ'երեւայ

յարոպայի յառաջաղիմող շատ մարդիկ ներու վրայ , որ յառաջաղիմենք ըսելով սկսան ջանալ անթան անսասուններու նմաններու ամենայն կերպով , որոնք են պատճառ խռովութեան այսպիսի իմաստութեան ծայրը հասած աշխարհքի մը :

Աւստի թէ որ ճշմարիտ սրտով մեր ազգը կ'ուզէ զարգանալ իմաստութեան և մարդկութեան մէջ , պէտք է որ նախքան զամենայն ամենուն ջանկն ըլլայ հնարքներ մտածել այս վեց տեսակ մարդկային ազգը կործանիչ չարութիւնները ազգին մէջէն ըստ կարի պակսեցրնելու : Աւ չեմ գիտեր թէ ինչ բան արգելք կրնայ ըլլալ ձեռք զարնելու կատարեալ ճանաչմունքով՝ շտկելու այս անկատար ճանաչմունքէն առաջ եկած պակսութիւնները , երբ ազգին կողմէն ջանք կայ , և մեր կողմէն յօրդոր և կարեւոր տեղեկութիւններ չպակսիր , պատշաճ եղանակներ , բաց ճամբայներ առջեւնին կեցած . ուստի կ'երեւայ որ ամեննեին անարգել փափաքնիս պիտի կատարուի , յաջողութեամբ ազգերնուս զարգացումը առաջ պիտի երթայ :

Հ . Պ . Մ

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՎԵԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Գուղիկմոս Աշխարհակալ :

Ծանսաւ Գուղիկմոս Գաղղիոյ Ֆիլէզ քաղաքը 1024^ն , Հռոբերտոս Արմանդիոյ դքսին անհարազատ որդին . ութը տարուան կը երբոր զհայրը կորսընցուց , որուն մէկ հատիկը ըլլալով ժառանգեց անոր աթոռը , և սըրբեց այն կեղտ անունը իր վրայէն մեծամեծ քաջագործութիւններով : Ինտիութեան ատենը Կորմանդիայի բըռնաւոր իշխանները երկիրը տակն ու վըրայ կ'ընէին , ու երբոր տասնուինը տարեկան եղաւ՝ զէնք առաւ ձեռքը իրեն